



# ՄԱՍԻԱՅԱԴԱՒՆԻ

Ա.ԻԵՏՈ.ԲԵՐ

Հ Ա Յ Ա Ս Ա Ն Ե Ա Յ Յ

ԱԶԳԱՅԻՆՔ, ԲԱՐՈՅԱԿԱՆՔ ԵՒ ԲԱՆԱՍԻՐԱԿԱՆՔ

ՄԵՐ ԱԶԳԸ, ԱԳԱՅ Է ԹԵՇ ՈՉ

Կրոպացի ժողովուրդներէն ոմանք  
մեր չայոց աղգին վրայ խօսելով,  
թէպէտ նորա զանազան կառարե-  
լութիւնները կճանչնան ու կդովեն, բայց շա-  
տերը այս մեծ պակասութիւնն ալ կընեն վրան  
որ իբր թէ չայերը առ հասարակ աղահ ու  
արծաթառէր են: Ե՞նչ է արդեօք նոցա այս  
կարծիքն ունենալուն պատճառը. կամ թէ  
ճշմարիտ է արդեօք այս կարծիքը:

Աղգի մը մէջ որ եւ իցէ պակասութեան  
տէր մարդիկ ամէն ժամանակ գտնուած են  
ու կդանուին. այս զարմանք չէ. զարմանա-  
լին այն պէտք է համարիլ որ մասնաւորաց  
պակասութիւնը բոլոր աղգին տրուի, ինչ-  
պէս որ կընեն թեթեւամիտ ու ամէն բանի

վրայ վեր խվերոյ նայող մարդիկ: Գաղղիա-  
ցւոց մէջ կդանուին, օրինակի համար, ան-  
խղճմտանք մարդիկ, Անգղիացւոց մէջ ստա-  
խոսներ, Գերմանացւոց մէջ ծոյլեր, Տաճկաց  
մէջ արբեցողներ, եւ այլն. բայց ոչ ապա-  
քէն մեծ անիրաւութիւն կընէ նա որ այն  
մէկ քանի մարդկանց պակասութիւնը բոլոր  
աղգին վրայ ձգէ ու ըսէ թէ Գաղղիացիք  
անխղճմտանք են, Անգղիացիք ստախօս են,  
Գերմանացիք ծոյլ են, Տաճկըները արբեցող  
են, եւ այլն: Մեզի կերեւնայ որ այս անիր-  
աւութիւնը կդործեն նաեւ նոքա որ կըսեն  
ու կդըրեն թէ չայերը աղահ են: Բայց որ-  
պէս զի որչափ որ կարելի է հասկընամք թէ  
ինչէն մտեր է օտարաց մէջ այս ծուռ կար-

ծիքը մեր ազգին վրայ, առաջ այս տեսնեմք թէ ագահութիւն ըսածդ ինչ տեսակ պակասութիւն է:

Ագահութիւնը այն կիրքը՝ այն մոլութիւնն է, որով մարդ չափազանց սէր մը կձգէ փող հաւաքելու, բայց միայն փողը շատցընելու, պահելու մոքով, եւ որ եւ լից սուացուածք ունենալու՝ միայն ունեւոր լինելու համար: Էսել է որ եթէ մէկը ետեւէ լինի փող հաւաքելու որ անով լաւ ապրի, ուրիշներուն ալ լաւութիւն ընէ, ըրածը ագահութիւն չլինիր. հապա երբոր մէկը փողի՝ ոսկիի ետեւէ հոգի տայ, խելքը միտքը սուակ դիզելու ետեւէ լինայ, միայն անոր համար որ փողի տէր լինի, յիմարաբար վախնալով որ մի գուցէ յանկարծ խեղճութեան՝ աղքատութեան հանդիպի, երբոր ինքզինքը՝ ընտանիքն ու աղքատները զրկէ շէնքով շնորհքով ապրելէն. մէկ խօսքով՝ երբոր սոկին ոսկւոյն համար միայն սիրէ, եւ ոչ թէ ոսկւով աղէկութիւններ ընելու համար, եւ երբոր իրեն մի միայն սիրելի զրւարձութիւնը լինի ոսկիները համրել, ոսկիները զննել, ոսկիներուն համար քաղցած ծարաւ կենալ ու գիշերները անքուն անցընել, այնպիսին՝ ինչպէս որ պէտք է ագահ է, արծաթասէր է, եւ Պօղոս առաքելոյն ըսածին պէս՝ կատարեալ կրտապաշտ է. վասն զի կուռք պաշտողը ոսկիէ արձանին կընէ երկրպագութիւնը, իսկ ագահը ոսկիէ ստըկին:

Սրդ կհարցըներք մեք ամէն արդարասէր օտարականի թէ մեր չայ ազգին մէջ քանի հոգի տեսեր է կամ կրնայ տեսնել այսպիսի գարշելի մոլութեան գերի եղած, որ կարենայ ըսել թէ չայերը առ հասարակ ագահ են: Կամ թէ որ ազգին մէջ չեն գտնուիր այնքան եւ այնպիսի ագահներ՝ որչափ որ կդանուին մեր ազգին մէջ. եւ սակայն այն ազգերուն աղահ են ըսելը անիրաւութիւն կհամարուի:

Ապա ուրեմն մեր ազգին օտար ապդաց մէջէն ոմանց աչքին աղահ երեւնալուն ուրիշ պատճառներ կան անշուշտ, տեսնեմք թէ որոնք են այս պատճառները:

Մեղի կերեւնայ թէ մեր ազգին այս կողմանէ մէկ երկու գովելի յատկութիւնները ուրիշներուն աչքին մէկ մէկ պակասութիւն երեւցած են. այսինքն ագահութիւն կարծուեր է իրեն խնայողութիւնը, չարքաշութիւնը, խոհեմութիւնը, եւ առուտուրի յարմարութիւնը: Եւ յիրաւի. ուրիշին ագահը ըսել ուզողը՝ շատ գիւրաւ ագահութեան տեղ կզնէ այս գեղեցիկ յատկութիւնները, եւ կխաբուի չարաչար:

Մեր ազգը ընդհանրապէս խնայող ու չարքաշ է. այսինքն ունեցած եւ ճակախն քըրտինքովը վաստըկած փողին յարդը գիտնալով, յիմարաբար կամ թէ ինչպէս որ կըսուի ուամկօրէն՝ գրպանը ծակ պայազատի պէս չվատներ, չմըսինք իրեն փողը. աւելրդծափերու գոներ չքանար, խիստ փառաւոր հագուստներու եւ չափազանց կերուխումի՝ զուարձութիւններու ետեւէ չընկնիր. այլ թէ հագուստին, թէ բնակարանին, թէ սեղանին եւ թէ հասարակ զրօսանքներուն մէջ չափ մը կտահէ, ու պէտք եղած ատենը՝ չարքաշութենէ ալ չվախնար. մանաւանդ թէ կիրէ չարքաշութիւնը իբրեւ կտրձութիւն, ու կատէ փափկութիւնը՝ իբրեւ կնամարդի վատութիւն:

Խոհեմ ալ է բնութեամբ մեր ազգը. այսինքն աղէկ գիտնալով իւր չափը, եւ աղէկ ճանչնալով իւր չորս դին եղած մարդիկն ու աշխարհիս պարագաները, գիտէ թէ ինչ կարգով ինչ կանոնով պիտի վարուի իւր բաններուն մէջ եւ ուրիշներուն հետ: Ամէն բանին վերջը մոտածելու վարժած լինելով, այս բանս ալ միշտ աչքին առջեւն է որ հանգստութեան ետեւէն նեղութիւն կրնայ գալ, հարստութեան ետեւէն աղքատութիւն, յաջողութեան ետեւէն ձախորդութիւն, առատութեան ետեւէն կարօտութիւն, եւ ըստ այնմ կչափաւորէ իրեն ծախփերը, ու նեղ ատենի կտահէ զննէ իւր վաստըկած ստըկին մէկ մասը, ըսելով թէ «Սպիտակ փողը ոեւ օրին համար է», Միամսգամայն՝ երբոր հասնի յանկարծ այն սեւ օրը, ունեցած փողը այնուհետեւ ալ չպահէր աղահին պէս, այլ անխմայ կգործածէ:

Բայց օտարաց մեր ազգին ագահ ըսելուն դլաւոր պատճառներէն մէկն ալ՝ անտարակոյս մերոնց առուտուրի յարմար ու աչքաբաց լինելն է: Կտեսնեն որ Հայէն չեն կրնար ապրանք մը առնուլ՝ անոր կէս գնովը. կտեսնեն որ Հայը իւր վաստակին ու շահուն համար ամէն նեղութիւն սիրով կքաշէ, թէպէտ եւ աղքատ ալ չլինի, եւ առանց գիմացինը խարխրելու. իւր առուտուրը առաջ կտանի, կսկսին ըսել թէ Հայը ագահ է, փոխանակ ըսելու թէ Հայը իւր բանը գիտցող է, լաւ վաճառական է:

Այս խօսքերով, գարձեալ կըսեմք, այն չէ մեր միտքն որ հաստատեմք թէ մեր ազգըն ալ պակասութիւններ չունի. կամ թէ մեր ազգին մէջ ամենեւին չեն գտնուիր ագահ մարդիկ. ոչ, արդարութիւնը կպահանջէ որ ազգասիրութեան հետ մէկտեղ ունենամք միշտ նաեւ անկողմնասիրութիւն եւ ճշմարտասիրութիւն: Մեր միտքը այս է միայն՝ որ հասկրցընեմք թէ չեմք կրնար ընդունել օտարազգիներէն ոմանց մեր ազգին վրայ քսած այս առելի մուրը թէ Հայերը ագահ են. ընդ հակառակն կփափաքիմք որ ճանչնան ամէնքն ալ այս ճշմարտութիւնս որ խիստ շատ Հայերու վրայ տեմնուած ագահութեան նշանները՝ նշան են նոցա գովելի չափառորութեանը, ինայողութեանը, չարքաշութեանը, խոհեմութեանն ու առուտուրի աչքաբացութեանը:

Թէ որ հարուստ Հայը չսիրեր գրաէն իւր հարստութիւնը ցուցընել, մանաւանդ արեւելք, ուլ չգիտեր որ անոր մէկ պատճառըն ալ՝ տիրող ազգերէն եւ իրենց քովերն եղած աւազակաբարոյ Քիւրտերէն ու Թիւրքմէններէն ունեցած վախն է: Ասոր մէկ ապացոյցն ալ այն է որ Օսմանեան մայրաքաղաքին ընակիչ Հայերը իրենց հարստութիւնը ծածկողներէն չեն, մանաւանդ քսան երեսուն տարիէ մը իվեր որ տէրութիւնը աւե-

լի հանգստութիւն ու համարձակութիւն արւատ իւր քրիստոնեայ հպատակներուն: Ընդ հակառակն կրնամք ըսել նաեւ ցաւով ուրբատի՛ թէ Պօլսոյ հարուստներուն մէջ շատ մարդիկ կան այժմ որ իրենց ունեցած հարստութենէն անգամ աւելի շքեղութիւն կոիրեն ու կծախսեն. միջակներուն մէջ այնպիսիներ որ հարուստներէն վար չեն ուզեր մնալ, աղքատներուն մէջ ալ այնպիսիներ որ հարուստներուն չըսեմ՝ միջակներուն ամէն հանգստութիւնը, ամէն փառաւորութիւնը, ամէն գրսի վայելմունքը ունենալու կաշխատին, ու թէ որ յանկարծ չկարենան նոցա համնիլ, սրտերնին կլոարի, գանգասաններով բերաննին կլեցուի, եւ իրենց վաստակէն աւելի ծախս ընելու մոլութենէն ետ չկենալով՝ օրէ օր աւելի ալ կաղքըսանան:

Ուստաստանի Հայոց համար գժուար է տակաւին նոյն բանն ըսելլ: Գուցէ ժամանակ մը գայ գժբաղդաբար՝ որ նոցա աղքատներուն մէջ ալ մտնէ այն անխոչեմ նմանողութիւնը հարուստներուն. եւ այն ժամանակն ալ շատ հեռու չերեւնար, վասն զի սկսեր է — գէթ Խրիմու եւ նախիջեւանի ընակիչներուն մէջ — եւրոպական վազանցուկ եւ դիւրամաշ զարդարանիքներու ու հազուստներու անաւեր զեղսութիւնը մտնել. բայց Թիվլիզ, եւ մանաւանդ Հայաստանի ներսի քաղաքները, տակաւին Հայերը իրենց խնայողութենէն ու խոհական չարքաշութենէն ետ չեն կեցեր, եւ շատ աղէկ կընեն: Մեղի կերեւի թէ լաւ է որ մեր ազգը ամէն տեղ ալ իւր հաւատարիմ ու անխարդախ առուտուրովը, չարքաշ աշխատաիրութեամբը, խոհական խընայողութեամբը, եւ ըստ տեղոյն առատաձեռն մեծանձնութեամբը իւր պատիւր եւ հանգստութիւնը պահէ ու աճեցընէ, քան թէ ագահ չըսուելու համար՝ զեղսութեան ու շուայլութեան մոլութիւններովը անհանգիստ, թշուառ ու գժբաղդ լինի:

### ՆԱԽԱԿԱՆ

Խեղճ ու գըմբաղդ ըլլալու ես որ քեզ մարդիկ չընախանձին.  
Դուն քու սըրտիդ հանգըստութիւնը մի՛ զոհեր նախանձուին.